

„ Հրեից թշուառ վիճակը սփոփելու համար :

„ Պարծ չունեցող աղքատաց հաստատուն գործ գտնելու համար :

„ Լողովրդեան գործաւոր մասին բնական և բարոյական վիճակը լաւցընելու համար :

„ Տեղափոխութիւնները դիւրացընելու համար :

„ Կանանց ասեղի վերաբերեալ և տան աշխատութիւներ ձարելու համար :

„ Լոնտրայի մէջ նորահասակ աղախիններու տեղ գտնելու համար :

„ Վպասաւոր փնտուղներուն տեղեկութիւն տալու համար անանկ սպասաւորներու վրայ , որ իրաւ կամ սուտ վկայականներ կը պտըտցընեն հետերնին , և թէ որ անոնց ուղղութեանն ու լաւութեանը գէմ զրպարտութիւններ կան , ծմարիտը յայտնելով անոնց անունը շակելու համար :

„ Պարծաւորաց անգործ եղած ատենը՝ պէտք եղածին շափ ստակ փոխ տալու համար որ ապրին :

„ Պարծաւորաց խնայութեամբ ժողվածները հաւաքելու և անոնք ապահովութեամբ շահեցընելու համար :

„ Խիստ աժան շահօվ փոխատուութեան տուններ հաստատելու համար :

„ Կոյրերը կրթելու և անոնք աստուածային պաշտօնի տաննելու համար :

„ Լոմէն հասակէ խուլերու և համրերու համար :

„ Երեք երես լեցուն ողորմածական ընկերութիւններ :

„ Բնդհանուր ընկերակցութիւն բոլոր արուեստաւորաց , որ մէկ մէկ քիչքան տալով ամէն արհեստի աղքատներուն օգնութիւն ընեն :

„ Խնամատուններ ծերոց համար , ամէն տեսակ հիւանդութիւններու , զքաւորութիւններու և վշտակրութեց համար , որ հաստատուած են թեմերուն , մասնաւոր անձանց , մեծամեծ ուսումնարամներուն և կառավարութեծեռքովը „ : Տասուիրեք երես լեցուցեր էր միայն աս հասարակաց ողորմածութիւններուն ցուցակը :

„ Ա Երջապէս , աղքատաց տուրք ըստած անհուն գանձը , ուր ժողովը գեան տառապեալ կարգաց օգնելու համար , տարին երեք հարիւր միլիոնի մօտ կը ժողովուի ժողովրդեան բարեկեաց մասերէն :

„ Ի՞չ Ո'նեծին Ռդիտանիոյ տասանորդը „ :


(ԳՏՑ ՀԱՐՈՒՆՅԱՆԻ)

ԱԾԽԱՐՀԱԴՐՈՒԹԻՒՆ

Բեկուի Չոկ-մատու տաձարը :

ՌէԿՈՒ կամ Ռակու քաղաքը որ հիմա Պիրմանի թագաւորութեան տակնէ , ատեն մը զատ թագաւորութեան մը մայրաքաղաքն էր , մեծութեամբը և շնչքերուն աղուորութեամբն ալ շատ անուսնի . 1737ին Ալմալրա անունով պիրմանցի զօրավարը տիրեց այս քաղաքիս , շնչքերը կործանեց , բնակչաց ալ կէսը ցրուեց՝ կէսն ալ գերի տարաւ : Քաղթին շնչքերուն մէջ միայն տաձարներուն չէր դպած , բայց 1790ին քաղաքը նորոգուելէն վերջն ալ այս տաձարները երեսի վրայ մնացին , բացի Սու-Ռատու կամ Ասկեղէն աստուծոյ ըստած տաձարը որ Ռէկուացւոց մեծ ուխտատեղին ըլլալով՝ կանգուն մնացած է մինչեւ հիմա :

Լոյս տաձարս որ Ճարտարապետական ձեռյն , հնութեանը և գեղեցիութեանը համար շատ անուսնի է՝ և Լոսիոյ ամենէն հին շնչքերէն մէկը կը կարծուի , զուգահեռական ձեռվ երկույարկ է , որոնցմէ առջինը 10 , երկրորդն ալ 20 անգղիական ոտք բարձր են : Այսորին յարկը կողմնակի 1391 ոտք երկայնութիւն ունի , վերինն ալ 684 ոտք : Լոյս յարկերը քարե աստիճաններով կելլըցուի , երկրորդյատակին վրայ ելլելու սանդուիններուն երկու կողմը երկու մեծ քարե առիւծներ փորուած են : Տաճարին չորս բոլորը քուրմերուն բնակարաններն են գետնէն 4 կամ 5 ոտք



ԲԷԿՈՒԻ ՉՈՒ-ՄԱՍՈՒ ՄԱԺԱՐԻ :

բարձրութեամբ . իւրաքանչիւր բնակաւաններուն մէջ մէյմէկ չափաւոր ընդարձակութեամբ տախտակամած խուցեր կան վրանին կղմինտրով ծածկած , ասոնց մէջ քանի մը քուրմեր մէկ տեղ կը բնակին :

Տաճարը բրգածե աղիւսով ու շաղախով շինուած է , վրան ալ մէջը մտնելու դուռ մը կամ ծակ մը չունի : { չա-

տակին վրայ ութանկիւնի ձև ունի բայց դէպ՚ի վեր երթալով կը կլորնայ : Ռայս ութանկեան ամէն մէկ երեսը 163 ոտք երկայնութիւն ունի , բայց իրեն ընդարձակութեանը համեմատ խիստ ցած ինկած է , երկրիս երեսէն չափելով հազիւ 361 ոտք բարձրութեան կը հասնի :

Այսկրորդյատակին վրայ 6 ոտք բարձր

ընդարձակ շիտակ տեղ մը կայ , ասոր վրայ 57 կոթողներ տնկուած իրարմէ չափաւոր հեռաւորութեամբ , 47 ոտք բարձր 40 ոտք ալ լայն խարիխներով : Այս կոթողներէն քիչ մը բարձր ուրիշ տափարակ տեղ մ'ալ կայ որուն վրայ ալ վարիններուն բարձրութեամբը ու մեծութեամբը ուրիշ 53 կոթողներ ալ շարուած են :

Դոլոր շէնքը շրջանակածե քուով ծածկուած է , ասոնցմէ վեր ալ կորճն-թեան սեանց գլուխներուն ձեռվ կծեայ զարդ մը շինած է երկաթէ վանդակով պատած , այս վանդակին վրայ ոսկիէ հողմացոյց մը կայ :

Ա արի երկրորդ յատակին ամէն մէկ անկիւններուն վրայ 67 ոտք բարձրութեամբ բրդի ձեռվ բակոտներ կան : Հարաւային արևմտեան երեսին վրայ պատէ շինած հսկայածե չորս արձաններ կանգնուած են որոնք իրը տաճարին պահապան չորս ոգի կը ներկայացընեն , կէսը մարդ , կէսն ալ չորդոտանի , չորսն ալ նստած են և աջ ուսերնուն վրայ կոթնցուցած մէյմէկ մեծ լախտեր բանած են :

Այսն յատակին ուրիշ անկիւնին վրայ ոսկէզօծ ամպհովանիի մը տակ պատէ շինած երկու արձաններ կանգնուած են : Ո՞է կը ոտքի վրայ կեցած մարդ մըն է ձեռքը գրիչ մը դիմացն ալ զիրք մը գրուած , ասոր թաղիակ կ'ըսեն որ մարդկանց բարի ու չար գործերը կը նշանէ : Ո՞է կալը ծունկ չոգած կին մըն է , որ Մահասունդիտերա կ'ըսուի : Պիրմանները այս կինը աշխարհքիս պաշտպանն է կ'ըսեն , և երբոր աշխարհքիս վերջը համնի , այս կինը , կ'ըսեն , զերկիրս պիտի կտոր կտոր ընէ՝ ու անդունդին մէջ պիտի ձգէ :

Այսկրորդ յատակին հիւսիսային կողմը դէպ 'ի երկայնքը ծածկած սրահ մըն է ուր հեռու տեղուանքէ եկող ուխտաւորները կը կենան : Այսն կողմին վրայ իրեք հատ մեծ զանգակներ կան որ բաւական ձարտարութեամբ թափուած են , այս զանգակներուն տակ գետինը ասդիս ամդին շատ մը այծե-

ման եղջիկներ դրուած են , ուխտաւորները այս եղջիւներով իրեք անգամ զանգակներուն , իրեք անգամ ալ գետնին կը զարնեն , ասով Պիրմանները իրենց կատաձա աստուծոյն կ'իմացընէին որ իրեն ուխտաւոր մը եկած է :

Ո՞էծ բուրգին չորս կողմը շատ մը սեղաններ շարուած են , ասոնց վրայ ուխտաւորները իրենց ընծայները կը դնեն , որոնք սովորաբար անուշեղէն , խաշած բրինձ , եղի մէջ եփած քոքոյի նուշ են :

Ո՞էծ տեղի մեծ տաճարէն զատած երկրորդ յարկին վրայ դեռ ուրիշ արձաններ ալ կային , բայց երթալով կործաննելու վրայ են , և Պիրմանները միտքերնին դնելով որ աւելի արդիւնաւոր և ընդունելի է իրենց աստուծոյն նոր տաճարներ շինել քան թէ հիները նորոգել , անոր համար կործանածները նորէն տեղը դնելու ամեննեին հոգ չեն ըներ :

Տաճարի վարի կողմի երկու յարկերուն վրայ երկայն պամպուի Ճիւղեր տնկուած է որոնց ծայրը մէյմէկ կլորակ Ճերմակագոյն զրօշակներ տնկուած են . խրագանցիւր զրօշակաց վերի ծայրը մէյմէկ սագ զրուած են որ բոլոր Պիրմանի ազգին ու Աերուացւոց նշանը կը սեպուի :

Տաճարին չորս կողմի երկիրները խիստ անմշակ թողուած են , հազիւթէ կտոր մը մշակութիւն կայ , քովի երկիրներուն բնակիցքն ալ խիստ քիչուոր են : Ամեւելքի կողմէն Ո՞արդապանի լեռները պատած են , դաշտին մէջէն ալ Այդանկ գետը կ'անցնի , որ դէպ 'ի հիւսիսային արևմտեան կողմը հազար մղոն հեռու Լալլազան լեռներէն կը բիսէ : Տաճարին մէկալ իրեք կողմէն ընդարձակ դաշտերէն ու անտառներէն զատ ուրիշ բան չտեսնուիր :

Զգիտցուիր ամեննեին թէ երբ շինուած է այս տաճարս : Ըստ-Ո՞ատուի բուրմերը առասպելախառն բան մը կը պատմեն թէ այս տաճարիս հիմնադիրները երկու եղանակն , ասոնք , կ'ըսեն , մէկ Պիրմանի կանգունի՝ որ է 22

անգղիական բթաշափ բարձրութեամբ
տաճար մը շինեցին : Այսկէամի չաստուա
ծը , որ տարերաց կարգադիրն էր , կ'ը-
սեն , որ նաև փայլակը ու կայծակները
կը զրկէ երկրիս վրայ , գիշերուան մը
մէջ այն մէկ կանգունը երկու կանգուն
ըրաւ : Այս բանս երկու եղայրները
տեսնելով՝ երկու կանգունին վրայ մէկ
մըն ալ աւելցուցին , Այսկէամին ալ նո-
րէն աւելցուց , ու հետզէտէ երկու
կողմէն ալ վրայէ վրայ աւելցնելով ,
տաճարը մինչեւ տասուերկու կանգուն
բարձրութեան հասաւ , ասոր վրայ ա-
տեն ատեն Շէկուի թագաւորները ,
որոնց անունները կորսուած են , կ'ըսեն ,
երթալով բարձրացուցին ու աս աստի-
ճանին հասուցին , անկէ ետքը , կ'ըսեն ,
ալ յիշատակ մը մնացած չէ , վասն զի
Ալմալրա այս երկրիս տիրելուն ատենը
բոլոր թագաւորական ու պատմական
յիշատակները ջնջել տուաւ , որով այս
բրգածե տաճարիս պատմութիւնն ալ
կորսուեցաւ ու միայն աւանդութեամբ
քուրմերուն մէջ յիշատակը մնաց :

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ՀԱՄԱՐՈՍ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Գ.

Այս գիտութիւնը բնապատմութեան
առաջին մասն է , և երկու կը բաժնուի .
առջինը որ է Արկրաբանութիւն՝ կը խօ-
սի երկրիս ընդհանուր ձեռյն , և անոր
փոփոխութեանց պատճառներուն , եր-
կրիս հնութեան , և իրեն այլայլ դա-
րերուն մէջ ունեցած վիճակին վրայ :
Արկրորդը Արկրագիտութիւն , որ կը
խօսի երկրիսներքին կազմութեանը , և
ինչ հողերէ բաղկացած ըլլալուն , ա-
նոնց մէջ գտնուած նիւթերուն , ու եր-
կրիս երեսը եղած փոփոխմանց վրայ :
Հիմա խօսինք նախ

Երկրիս ձևոյն վրայ :

ԵՐԿՐՈՒ որ արեւուն վրայ պտղառող
մոլորակներէն մէկն է , ինքն իրմէ գըն-
տածե մարմին մըն է , բևեռներուն կող-
մը տափկած ու հասարակածին կողմը
ուռած . աս պատճառաւ իրեն տրամա-
գիծն ալ կրկին է մէկը մէկալէն քիչ մը
մեծ :

Արկրիս կը ըլլալուն ապացոյցներն
են , և , հեռուէն տեսնուած առարկայ-
ները , ինչպէս ծովու մէջ նաւ մը , կամ
ցամաքի վրայ բարձր լեռները , որոնք
քանի որ մեզմէ հեռու են , մեր հորի-
զոնէն վար ըլլալով իրենց ծայրերը մի-
նակ կը տեսնենք , ու քանի որ մենք ա-
նոնց կամ իրենք մեզի մօտենան՝ հորիզո-
նէն վեր ելլելով ամբողջ կ'երևնան . Բ ,
Արկրիս մակերևոյթը եթէ կորնթարդ
ըլլար , զօրաւոր գիտակներով շատ հե-
ռու տեղուանք կրնայինք աեսնել , բայց
երկրիս կը ըլլալութիւնը ան աստիճանն է որ
15 կամ 20 մղոն տեղ ալ անընդհատ
տեսնելու արգելք կ'ըլլայ . աս պատճա-
ռաւ արեն ալբոլոր երկիրս մէկէն չկըր-
նար լուսաւորել , հապա հետզէտէ
գէս իրեն գարձած կողմերը , իսկ հա-
կառակ գիերը բոլորովին խաւար է :
Գ , 300 տարուընէ վեր ցամաքի ու ծովու-
ճամբորդութիւնները բաւականէն ա-
ւելի կը ցուցընէն թէ գոնէ արեւելքէն
արեւմուտք երկիրս կը ձեւ ունի . և
թէ պէտ հիւսիսային ու հարաւային
բևեռներուն սաստիկ ցրտոյն ու սառոյ-
ցին պատճառաւ , մարդիկ չեն կրցած
ան դիրքով ալ կը պտղարիլ , բայց ան
կողմէն ալ կը ըլլալը ստուգիւ կ'իմա-
ցուի ասկէց , որ որչափ մէկը մէկ բևե-
ռէն մէկալը երթայ , կը տեսնէ որ առ-
ջեէն նոր սաստղեր կ'ելլեն ու ետեխննե-
րը կը մտնէն : Դ , Արկիրս թէ կը ըլլ-
ար , հազիւ մէկ աստղ մը միայն մեզի
գագաթնահայեաց կրնար ըլլալ , իսկ
կը ըլլալուն պատճառաւ՝ երկրիս այլ
և այլ կէտերէն ձգուած շառաւիղները ,
շատ աստղեր մեզի գագաթնահայեաց
կ'երևցընէն : Ե , Ար տեսնենք որ ամէն